

ՀԱՅԻ ՈՍՈԿԱՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

ՀԻՆ ՀԱՅՈՑ ՔՈՎ



ԱՐԱՆՉԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ

(Տար. տես թագմ. էջ 294)

Եթէ ցանցառութեան հետ այնքան կարճ կը տեկեն ու կը վերջանան ազգային կամ հասարակաց դպրոցները, սակայն անոնց կը յաջորդեն և մասամբ կը լեցնեն անոնց թերին՝ առանձին դպրոցներ, զորս ու սուսանասէր ու բարեսէր անձինք կը բանան իրենց սեպական տներու մէջ, ամփոփելով հոն այնչափ թուով մանուկներ սամիկ զասակարգէն՝ որբան կրնար տանիլ իրենց բնակարանը։ Այսպիսի ուսումնաբանաց տուած պտուղը բնականապէս տկար պիտի լինէր, նկատելով որ անոնց կը պակասէր երկարատևութիւնը, տարրութիւնը և յաճախ՝ ուսուցչաց մտաւոր հարստութիւնը։ Այս դպրոցաց թիւն անշուշտ թիչ չէր, զատելով անոնց յիշատակութենէն զանազան դարերու մէջ։

1. — Արշակունեաց թագաւորութեան անկմամք՝ երբ կը փակուին հասարակաց դպրոցները, այդ ժամանակին արգէն կը սկսին առանձնականը, որոց հիմող և ուսուցիչ՝ բահանայր են սովորաբար։ Զայս կը հաստատէ Եղիշէ, յիշեցնելով Պարսից հրամանը՝ թէ « բահանայր մի իշխեցն իտուն իշրկանց ուսուցանել զմողվուրդն »։

Յետոյ սոյն կարգի դպրոցաց բացումը կը տեսնենք նաև աշխարհականներէ, ժամանակաւ բաւական հին, — կ'ապրէք թ դարուն, — և կանացի հանգամանքով հետաքրքրական է Ասհակդուխս Սիհնեցի, քայլ նշանաւոր Ստեֆանոս եպիսկոպոսի, որ ի մանկութենէ կուսութեան նուիրուած, կը բնակէր Գառնոյ Ջորակին այրի մը մէջ, « Այս յոյժ հմուտ էր երածատական արհնատին », կ'ըսէ պատմիչը. և վարա-

գուրի ետև նստած, — ուրեմն աշակերար արական սեռէ էին, որոցմէ չէր ուզեր տեսնուիլ, — « ուսուցանէր զրագումն »։

Փ զարուն անուանի են իրենց բարեպաշտութեամբ ու բարեգործութեամբ՝ Դիրիգոր Պահլաւունի և ամուսինը Շուշան, հաւ ու հանի ծանօթ Գրիգոր Մագիստրոսի, որ կը ներքողէ զանոնց, և անոնց պիստէս զեղեցիկ գործերուն մէջ կը թուէ նաեւ « ուսուցանել զմանկուն, մնուցանել զորս » և այլն։ Ո՞րքան շինչէ է տեսնել այդ ազնուական ամուլը շրջապատուած մանուկներէ և ուսուցանել անոնց կարղալ ու զրիլ, մոռնալով աշխարհական փառքն ու զրօնանքը, որոցմէ պաշտօնապէս ալ պիտի հրաժարէր Շուշան՝ յետ ամուսնոյն մահուան, կրօնաւորական վիճակն ընդունելով։

Հայոց Շժե (1066) թուին գաղափարուած աւետարանին մէջ յէջմիածին, անոր գրիշը Գրիգոր բահանայ, Ալյարատոյ Արկուսի գիւղէն, կը վկայէ թէ « երկու եղարցաց Գէորգ և Գրիգոր՝ ի մանգական տիս աշակերտեցաց առ ոստ երանելի տեան Փիլիպոսի, և որդուց իւրց Ստեփաննոսի և Սահակա, և ըստ սովորական բարեմտութեան իւրեանց եղեն մնուցիշք և ուսուցիչը մեր յոյժ բարերար կամաց »։ Երեց Հոգի ուսուցիչ երկու հոգույ, շատ էին այն ժամանակի համար, թայտին է ուրեմն՝ որ աղոնք իրենց տան մէջ դպրոց բացած էին, ուր միասին կ'ուսուցանէին. և յիշեալ երկու եղբարք յաճախներ էին հոն ուրիշ մանկանց հետ։

Շնորհալին, որ վկայեց հասարակաց դպրոցներու չգոյութեան, ընդ հակառակն կը հաստատէ իւր օրով ալ առանձնականաց գոյութիւնը, երբ իրատելով մանուկներն ուսումնասիրութեան, կը յորդորէ զանոնց՝ ըսելով։

« Այլ յիշանաւոր տուելու զբնաւ Եւ յուսմանէ ոչ ձանձրանալ »։

-
1. Եղէ. 40. — 2. Օրբ. 101. — 3. Մազ. Բղբ. 43.
 4. N. Arch. 1910, պրկ. 2, էջ 42. — 5. Աստ. 205.
 6. Զափ. 334.

իմաստնոց տներդ առանձին ուսումնաբանք էին, որոց մէջ որոշ չափով զպրոցական կարգաւորութիւն մ'ալ կար, ըստ վկայութեան նոյն հայրապետին՝ զոր պիտի տեսնենց աւելի վար:

Իմ համոզմամբ՝ առանձնական դպրոցներ էին և անոնք՝ որ Թաթարաց կլղան իշխանին օրով, պաշտպան ըրիստոնէից, կը գտնուէին անոնց տիրապետութեան սահմանաց մէջ, յորս էին և Հայերը, և որոց կ'ակնարկէ Վարդան՝ ըսելով, «Եւ զոյր դպրոց և ուսմուն մանկանց համար ձակութեամբ¹»։ Նոյնը կը հաստատէ նաև ստորև մանկանց դպրոցները։

Այս կարգի զպրոցաց կ'ակնարկէր Մովսէս Եզնկացին ալ ժի՞ դարուն, երբ կը գրէր. «Չատայն (յորժամ) եօթն ամաց լինի, յուսումն տուր»². ուր ուշագրաւ է դպրոց գրկելու տարիքն ալ։

1820ին Ստեփանոս կրակցի կը յիշատակագրէ թէ զպրոց մ'ունէր ի կիլիկիա, տեղն անյատ, յանձնած պաշտպանութեան «Թորոս Չաւտկայ» որդոյ ձաւիքի, ընդ որոյ հովանեաւն հովանաւորիմ, կ'ըսէ, և զրկացն կալանօք զրգանամբ՝ ես և որ ընդ իս մանկունցն են ի յերկու իմաստից աստուածայուն տափից»³։ Դիտելի է որ ս. Գիրքն անոր աւանդած ուսման գլխաւոր մասը կազմէ։

Ստեփանոս թոխաթեցի՝ 1601ին ողբ մը կը նուիրէ իւր հանգուցեալ եղրօրը՝ տէր Յակոր քահանային, որոյ մասին կու տայ մեզ մեր նիւթին համար կարեոր տողերս ալ.

«Սա ժողովէր զմանկունսն ի մի ջուշիմ տըդայց աշակերտքնի, Աւուցանէր զվարըս բարի, Զգիրը և զաղմու, Յիսոս որդի»⁴։

Կատարելապէս մեր ըննած դպրոցը, որոյ մէջ իւր ուսուցած նիւթին ալ յայտնի են, զգիրը, որ աստուածաշունչն է, Դաւթի

սակալուները, և Ծնորհալւոյն քերթուածներէն մին՝ որ կը սկսի «Յիսուս որդի» բառերով։ Աւակից յայտնի է՝ որ այս կարգի զպրոցաց ուսման ծրագրին էր զիր սովորեցնել, քանի մը ծանօթ օգտակար զրեց կարգացնել ու հասկացնել, և թիշ մ'ալ հոգուոր երգեցողութիւն, ինչպէս կ'ընէր Սահակուուստ։

Այս վկայութիւնը միանգամայն կը համոզին զմեզ՝ թէ ամէն ժամանակ եղեր են մեր ազգին մէջ առանձնական դպրոցներ, որոցմէ թուածներու պատահական յիշատակութեան մ'արդիւնքն են միայն, և ոչ թէ միակ օրինակները։

2. — Ըսի՞ թէ այդ դպրոցաց մէջ որոշ կազմակերպութիւն մ'ալ եղած է, աշակերտները բարեկարգութեան մէջ պահէեւու համար։ Գիտենց՝ զոր օրինակ՝ որ մանուկները ծննդաց վրայ կը նստէին, և զիւնին կը կախէին ամփոփ և ուշագրի մալարու համար։ Այս տեղեկութիւնը մեզ կու տայ Միիթար Գոչ՝ առակի մը մէջ, ուր փիզն իւր որդին աշակերտ կու տայ Պատառնի, որ նախ կը հրահանգէ զայն «զժի ի լսարանին, և նա ոչ կարէր. ապա ասաց նմա զգրիին հունարնեցոցանել յերկիր, և զայն ևս ոչ կարաց»։ Պատու զայն հօրը կը զարձնէ՝ ըսելով, «զի ոչ հնատել կարէ, և ոչ զգրիին խոնարնեցուցանել»⁵։

Հին պիտիուր սովորական է միշտ այս զպրոցաց մէջ. զայն կը յիշէ Ծնորհալին հետագայ տողերով ու միջնադարեան տախակ անուամբ, զոր կը գտնենք և թէ. Եզնկացւոյն քով⁶.

«Որպէս մանկունք ուսման զըրոյ Լզսախաւիկին համար տալոյ»⁷։

Եւ զարձեալ՝ «Հայեաց, ասէ, մանուկ և տես՝ Զինչ ի տախակըդ զըծագրես»⁸։

Եւ Վարդան ևս կը կրկնէ սովորութիւնը «Վաստակել ի զպրոցի պիտառք»⁹։

1. Վազ. Պա. 149. — 2. Մով. Խոր. — 3. Ալո. 547. — 4. Բազ. 1922, 162. — 5. Գազ. Ալ. ձԱ.

— 6. Սով. Ե. 114. — 7. Զափ. 326. — 8. Ալո. 365. — 9. Վազ. Ծնկ. Նախեր.

Անոր Նիւթը տակաւին փայտեղէն է,
ինչպէս կը տեսնենք վկայութեան մը մէջ,
« ի Նիւթը փայտէ որ և հանդիպի՝ պնա-
կիս առնեն, և վասն պնդութեանն և անփը-
տութեանն ասեն՝ թէ զերդ փզուկը ամուր
է »¹: Հին ոճով այլ ևս մոմապատ չէ, այլ
ներկուած, և անոր վրայ կը զրեն ուրիշ
գունով մը՝ որ ջրով կը մաքրուի և նորը
կը քրուի, ինչպէս կը հաստատէ թովն.
Սարկաւագ, բսելով այլարանօրէն. « ի՞ և
զդժնակապէս զծագրեալ ի տախաւակն
ողացն զվատթար և զամօթալից զիծն
բաւացէ մեզ՝ առ ի լաւագունի և զեղեցկի
ընդունելութեան գրոյ »²:

Ծնորհալին կը զգացնէ մեզ՝ թէ իւր
ժամանակ տախաւակը կը կամէճն լարով
մը մանկանց վզէն, որպէս զի առանց
գետին ձգելու և վասելու կարենային կրել
ու զործածել. Ան իւր խոսքը, որով կը
համեմատէ պեսիլիտն ոսկիդէն զգնոցին հետ.

« Դիմըն՝ գանձէ քեզ բիւր բարի,
Գրելով զիմաստս ի տախաւակի.
Զեա արկ ի բյոյ պարանցի,
Որ պատուական է քան զոսկի »³:

Անկանոն աշակերտաց համար այս գը-
պրոցաց մէջ ալ ի զործ կը զրուին պա-
տիժներ, որոց տեսակը՝ գոնէ վկայութեանց
մէջ՝ կրկին է. Ծնորհալին է զարձեալ
զայն յիշատակողը Ք զրին հանդէպ.

« Քեզ համարեկ տայ բարեկամ
Որը վասն ուսման հարուս քեզ զան.
Քանզի ապուակ և զաւազան
Յետոյ բազում փառը քեզ տան »⁴:

Ասոնց են կարեոր տեղեկութիւնները՝
զորս զտած եմ առանձնական զպրցաց
մասին, և զորս բաւական կը համարիմ
ցուցնելու համար անոնց դպրութիւնն ամէն
ժամանակ:

Հ. Վ. ՀաՅՈՒՆ

(Տարումակելի)

ԼԵԶՈՒԱԳԻՑԱԿԱՆ

ՀԱՅԵՐ ԷՆՈՐ ԲԱՌԵՐ

ՈՒԽՏԱՆԵՍԻ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ

(ապ. Վ. Կոչառ. 1871)

Ակեցան «ալիբներ ցանող, սփոռղ» . Յեր-
կուս բաժանէր բնութիւնս և զալեցան իու-
րութիւն խաւարային խորհրդոց իւրոց զայն
ներհակ զնել (Բ. էջ 106):

Այսահարածել «սատանան ցեղել, հալա-
ծել». Քանզի նոցա մեծաւ հանդիպու և
բազում աշխատութեամբ այսահարածեալ
կործանեցին զատանայ (Բ. էջ 19-20):

Անպակարրոյց « անպապակ խմուելու,
անարատ, մաքոր ». Ի գալստեան Տեառն
առցես զանարատ և զանապակարրոյց զե-
ղութեան պարզեց բարեաց (Ա. էջ 8):

Ակյայումն «անհետացում», որմէ ան-
յայտումն աչաց « կուրութիւն, տեսողու-
թեան կորուստ ». Մինչև բազում աւուրց
ոչինչ կարացեալ տեսանել [յանյայտմանէ
աչացն] (Բ. էջ 128):

Այսիդունակ «ընդունած, առած », Երկ-
նային լուսոյ և սուրբ շնորհաց ձայրագոյն
առընդունակիդ (Ա. էջ 10):

Աստուածազոյ « աստուածային ձայնով
կանչող ». Պարտ է կատարիլ զրելոցն՝ որ
ի Պօղոսէ, զոր աստուածազոյ ձայնիւ ա-
ղաղակէ (Բ. էջ 53):

Արրանեկալից « ծառայակից, ընկեր ». Կրսերս եմ ուսմամբ և յետին ցան զամե-
նեսեան, իսկ ժամանակաւ քան զրազում
արրանեկալիցս իմ (Ա. էջ 3):

Արձանաբար «խոշոր՝ մեծ բար ». Ապա-
սաւորը նորա ընդ [յայգանալն՝ առեալ
վէմ արձանաբարի՝ ունելով ընդդէմ նորա,
զոր ի հայելն Երուանդայ՝ պայթէր ար-
ձանաբար վէմն (Ա. էջ 57). — Խորհնաց-
ույն որձաբար բառն է՝ որ կամ հեղինակին
և կամ զրիչներուն անհմտութենէն այս
ձեւն ստացեր է:

Գայրինակած «զայլերը հալածող (հօտը
պահպանելու համար) ». Իրոն զնովիւ բաշ-

1. Կեւս. Երգ. ԺԴ. — 2. Սոֆ. Գ, 15. — 3. Զաֆ. Տ42. — 4. Ազ. Ե49.